



Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Երգիծարանական

ՏՆՕՐԷՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՕՔՄԵՃԵԱՆ

Հասցէ, Ղալաթիա Նորատունկեան խան

ԺԲ. Տարի Թիւ 43

ՇԱԲԱԹ

1 Մայիս, 1899

Վ Ր Ի Պ Ա Կ

Անցեալ շաբաթուան «Ծաղիկ»ի թիւը եւ քուականը անուաղորութեամբ չէ փոխուած եւ մնացած է թիւ 41 եւ ապրիլ 17, միջնդեռ պիտի ըլլայ թիւ 42 եւ ապրիլ 24:

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

- Թ.Ս.Փ.Ա.Ռ.Ի.Կ — Եւրոպան չէ՛ որ մասնագէտ կ'ընէ:
- Յ. Ս. ՀԱԶԱՐԱՆԵՏ ԵԱՆ.— Զրի նուագահանդէս:
- Ա. Յ. ԱՅՎԱԶԵԱՆ.— չամբու նօթ եր:
- ՅԱԿՈԲ : ԷՐ ՅԱԿՈԲ ԵԱՆ.— Դիմակը եւ դիմակաւորները:
- Գ. Փ. — Երագ մը:
- Գ. Տ. ՄԵՍՐԻՍ ԵԱՆ.— Իզմիրի նաուը եւ 1 անկայի խըյարը:
- Վ. Փ. — Մայիսի եո՞վեր:
- ԲԻԿՄԱԽՈՆ.— Սյվազ գասապ հէք պիտի հիսապ:
- ՈՒՆԿԻՆԴՐԻ.— Խօսակցութիւն մը Մաքսի իգիւղի կառախուսմին մէջ:
- ՍԱՐԴԻՍ ՔԱՓԱԶԵԱՆ.— Կատակէ ծնած կատակ:
- Ծաղիկի հեռագիրները:
- Ազգային լուրեր:

ԵՒՐՈՊԱՆ ԶԷ՛ ՈՐ ՄԱՍՆԱԳԷՏ Կ'ԸՆԷ

Եւրոպա երթալու տենչ մ'ունեցած ենք միշտ մասնագէտ կամ ուրիշ աղաւթական արուեստի մը տէր ըլլալու համար: Ինչո՞ւ այդչափ յարկը եւ ըստայի, և անկէ միայն սպասել ամէն ակնկալութիւնը եւ այդ յարումը այնչափ չափազանցուած է մեր մէջ որ տեսակ մը հիւանդութեան ակասանիչերը եղած են զայն իրազործելու համար մեր ի գործ դրած բոլոր միջոցները. և աւելին կայ. եթէ չյաջողինք, մեր ունեցած ընդամին յատկութիւնը,

եթէ երբէք ունինք, զարգանալու համար կուրութեան կը դատապարտենք ու յուսախարութեան կը մասնենք ինքզինքնիս. ա՛յ հիւանդութիւնը սկսած է, կը պախարակենք, կը մեղադրենք հարուստները, երբ անոնք մեզ չեն տար իրենց մեծաքանակ հարստութենէն մաս մը:

Վերջերս երկու օրիորդներ ներկայացան Բիւրալիկի խմբագրութեան Եւրոպա երթալու համար, բայց աւելի քաղցր է ըսել կանչուեցան, քանի որ նոյն շարաթափերէն յարգելի խմբագրապետը չէ՛մ զիտեր ի՞նչ պատճառներով, վերացական պաղափարով մը որոշած է անոնց աղաղան՝ ըլլալ իրաւագէտ և համեմատական լեզուաբան:

Նախ ըսենք թէ որոշուած արուեստները ըստ ինքեան իրենց մէջ բարձրութիւն մը ունին. իրօքայ համեմատական լեզուաբան ըսելը, տիրանալ է բարձր մտկոզմանի հմտութեան մը, անուրանալի է այսօր իսկ իրաւագէտ՝ մտքին տալ է հոգեխօսական և պատճառաբանական զարգացում մը: Ի մի բան երկուքն ալ իրենց ընդարձակ տեղը ունին հրմտութեանց մէջ, բայց ոչ մեզի համար տակաւին:

Եւ ենթագրելով նոյն իսկ թէ պէտք ունինք, գործնալմասնաւորներու վերապահեալ է այն հանրութիւնը չի կրնար թիկունք ըլլալ այդ տեսակ արուեստի մը քանի որ տարօրինակութիւններ են անոնք իրենց համար, և եթէ դիմումներ ընենք այդ նորութիւնը մտցնելու համար մեր մէջը, անկարելիութեան կը դատապարտուինք:

Բիւրալիկի ժրջան խմբագրապետը, եթէ հոգեխօսօրէն ուսումնասիրած ըլլար մեր ժողովուրդը

նամանաւանդ հարուստները, պիտի գիտնար առաջուց թէ անոնք իրենց ունեցած պահպանութեան միտումովը զինուած թուաբ մը պիտի ըլլան իր առաջարկած ազատական արուեստներու թիկունք լինելու հրաւերին:

Լաւ կ'ընէր յարգելի խմբագրապետը այն գաղափարը հրապարակելէ առաջ, քաջալերէր իրեն ներկայացող այդ երկու օրիորդները, հոս աշխատելու և ձեռք բերելու ըստ կարելոյն արուեստ մը, որ կարենար յագեցում տալ անոնց ունեցած աշխատութեան եռանդին, փոխանակ եւրոպա երթալու ապահովութիւն ներշնչելու անոնց, փոխանակ զանոնք Պղատոնական երազներու ենթակայ ընելու:

Այն օրէն երբ մենք եւրոպական դաստիարակութեան համը առինք առանց անունըդ առնելու, նմանողութեամբ միայն կրթութեանք, շեղեցանք մենք մեր ասիական բարքէն, և փոխանակ լաւին տիրանալու, կազմեցինք եւրոպական նամանութեամբ խառն պլանդակ բարք մը որ ամէն կերպով վնասաբեր եղաւ: Եւ անոնք որ տեղացի դաստիարակութեամբ լաւ մը կրթուելէ վերջը միայն եւրոպա գացած են անոնցմէ անգամ շատ քիչեր լուրջ ներկայացուցիչը եղած են այդ օտար դաստիարակութեան:

Ո՛չ, օրիորդներ, ձեզ համար որոշեալ այդ ազատական արուեստը հայ ժողովուրդը չի կրնար մարտել, մակաբոյժ մը պիտի ըլլայ այն մեզ համար. տարօրինակութիւն մը պիտի ըլլայ և ոչ ուրիշ բան: Եւրոպան միայն մասնագէտ չընէր, օրինակներ մէջ բերելու հարկ չկայ, շատեր կան ծանօթ, որոնք իրենց անխոնջ աշխատութեամբը ձեռք բերած են այնպիսի արուեստներ որոնք աւելի գովելի և գնահատելի եղած են քան եւրոպայէն վերագործածները: «Սխատութիւնը յաղթող է» մեր ականջին մէջէն հնչող այս առածը շատ ճշմարիտ է:

Ձգենք սա մեզ դժուարութեան մտանոց ամէն դիմումներ ու գործենք լուրի մնջիկ և անոնք ուղղակի կերպով կուգան մեզ կը գտնեն: Ենթագրենք թէ մեզ օգնողներ կը պակսին ու այնպէս աշխատինք. մանկավարժ, հոգեխօս, դաստիարակ ուսուցիչ, բժիշկ և ուրիշ ասոնց նման հայ ժողովուրդեան անօտար գիտութիւններու և արուեստներու տէր ըլլալ կ'ուզենք, կրնանք ապահովապէս, եթէ հարուստներու դրամին տեղ, մեր աշխատութեան քանակն ու որակը աւելցնենք:

Յառաջդիմել կ'ուզենք, աշխատելու փափաք ու իղձ ունինք, ջանանք հայուն մօտ, հայ ժողովուրդեան դրացի արուեստ մը ընտրել և այն ալ նախ ջանանք մեր երկրին մէջ սովորել և զարդացնել, և յետոյ եթէ կարելի ըլլայ, ասիական դաստիարակութեան արտադրած շէնքին վրայ արեւմտեան զարդարանքն ու դրուագը տալ:

ԹԱՓԱՌԻԿ

Ձ Բ Ն Ո Ւ Ա Գ Ա Ն Ա Ն Ո Ւ Տ



Սոյն վերնագիրս կարդալով կարգ մը մարդիկ (որոնցմէ լէգէտներ կրնան կազմուել) ականջնին կաղամբի տերեւներու պէս պարզած, բերաննին ներքնուզի պէս բացած պիտի սպասեն ըսելիքիս, ուրախութեամբ մտածելով որ «Է՛հ է՛ի՛նք մը պիտի տիրանան ի քաջալերութիւն արուեստագիտաց, զորս դնահատելու մէջ երբէք թերացած չենք, պայմանաւ որ դրամի խօսք չընեն մեզ: Մեր կեանքին զարմանալի երեւոյթն է այս. մէկ կողմանէ գեղարուեստ կ'ըսենք, դրականութիւն կը պօռանք, բանաստեղծութիւն կը ձշենք՝ միւս կողմէ զանոնք յառաջացնելու համար երբ չորս ու կէս դահեկան տալ հարկ ըլլայ՝ ամենայն խնամով եւ զգուշութեամբ քառասուն կողանք կը դնենք մեր դրամապանակներուն բերանը, ի մեծ բողոք արուեստագիտաց ստամուքներու, յ'երկառակութիւն գրագիտաց տափաստներու, կոչիկներու եւ յ'լուրտում բանաստեղծներու գլխարկաց: Եւ այս կ'ենթադրէ թէ բոլորովին կեղծ են գեղարուեստի եւ գրականութեան մասին մեր ամէն խօսքերը եւ գործերը ու միայն այդ ճաշարը ունենալնիս կ'ուզենք ցուցնել, միամտօրէն կարծելով թէ կրնանք կլլեցնել: Այդպէս չէ՛ յարգոյ պարտոններ, մեծապատիւ աղաներ, ազնուաշուք էֆէնտիներ այդպէս չէ՛ քանի որ թոյլ կուտաք արուեստագիտաց անօթութենէ տառապիլ, քանի որ անտարբեր կը մնաք զբրագիտաց մտրոցիանութեան հանդէպ, եւ որ աւելին է անոնց կարողութիւնը կ'ուզէք վայելել ձրխապէս՝ ըսել է թէ մուրացիկի պնակէն դրամ գողցող անխիղճներէն մեծ տարբերութիւն մը չունիք:

Տխրապէս կը ժպտիմ շատ անգամ լսելով սա տեսակ խօսքեր «էֆէնտիս՝ եւրոպացիները ուրիշ մարդիկ են. բարձր արուեստագէտներ, գիտուններ, գրագէտներ, բանաստեղծներ ունին. Էֆէնտիս ուրիշ մարդիկ են» այս խօսքերը ընողներ արդեօք կը կարծեն թէ եւրոպացիները ի վերուստ առանձնաշնորհեալ էակներ են, արդեօք նախախնամութիւնը իր չնորհները միայն անանց պարգեւած է. չիտակը խելքս չի հասնիր ասան՝ գաղափարի իմ գիտցածս սա է թէ, երբ բաղդատենք տրեւմտեան եւ արեւելեան ժողովուրդոց բնական արամուտութեան եւ ընդունակութեան աստիճանը՝ հաւատացէք թէ վերջինները մրցանակ կամ գէթ ինչ-չանդիմելի բարենիչը կրնան շահիլ արժանաւորապէս:

Եւրոպացիները երբ նմանցնենք վարժարանէ ելած

մէկու մը որ հին ու նոր գրականութիւնը սովորած է, թուարանութեան տեսական կանոններուն լիովին անդեակ է՝ հարկ է զմեզ ալ նմանցնել մտացի շարժումը մը, որոյ սրամտութիւնը ու սրախօսութիւնը կրնայ գրագէտի մը նախանձը շարժել եւ գործի մէջ եփուն սեղանաւորի մը՝ որ թէ եւստորագրութիւն դնելու կերպը չի գիտնայ՝ առօրեայ գործառնութեանց հաշիւները մտքով նոյն իսկ վայրկենապէս կը լուծէ. ըսել է թէ լեռան ծաղիկներ ենք զորս խնամելով քար կը հանենք եւրոպացիներու՝ որոյ մէջ Աստուծոյ տուածէն քառակուսի գլուխներ կը վխտան Քառասորս չի կարծէք. այս այս է:

Սա պէտք է ըլլայ մեր տրամաբանական ընթացքը քանի որ արուեստագիտական կարողութիւն կամ ընդունակութիւն ունեցողը դրամ չունի եւ դրամ ունեցողը արուեստագիտական կարողութիւն չունի, ուստի մէկ կողմէ ընդհանուր զարգացման աշխատելով միւս կողմէ հարկ է ունեցողը չունեցողին տալ անշուշտ աղբիւ նպաստիկ համար. առով ան ներդրանակութիւն գոյանալով կը մտնենք յառաջացման, քաղաքակրթութեան շաղկին մէջ. Բայց ունի՞նք այս ընթացքը. ո՛չ ամենեւին եւ դժբաղդաբար ճիշտ հակառակ ուղղութեան մէջ ենք. եւ ահա թէ ինչպէս:

Օրինակի համար ջութակահար, դաշնակահար կամ նկարիչ էք. ահա հազար հրաւէր կ'ուղղուին Ձեր հասցէին, ձրիապէս վայելելու համար կարողութիւննիդ. եթէ գեղեցիկ ձայն ունի՞ք՝ ձեր օձիքէն շին թողուր ձրիապէս խանութիւն ընել տալու համար օղիի սեղանին քով. եթէ լրագրագետ էք՝ միշտ բարեացակամութիւն կը ցուցնեն ձեր թերթի մասին եւ խնդ ու խելառ միջոցներ մտանանիչ կ'ընեն յաջողման համար, որպէս զի կարողանան ձրիապէս կարգալ, կերպով մը քթերնուդ խնդալով. պէտքով ձեր, գծու շահամուլներ՝ որոյ մէկ նմայը Չէլէնիս այնքան բնական կերպով ներկայացուց Մարտի մէջ. Հիմայ ա՛յս տեսակ մարդոցմ: գեղարուեստական եւ գրական քաջալերութիւն կ'սպասենք. Աստուած շատ քաջել չի տայ. անոնք իրենց պատասխանը ունին «էֆէլտիմ եւրոպացիները ուրիշ մարդիկ են եւն. եւն. »:

\* \* \*

«Բայց վերնագիրդ ո՞ւր մնաց, ձրի նուագահանդէսը ի՞նչ է» պիտի հարցնէք. իրաւունք ունիք բարեկամներու շարքի ըլլալի եւ. չ'կո՞յ անանկ գրողներ (հեռու վրայէս) կամ քարոզիչներ որք ընթերցողաց կամ ունինդ րաց քրթէն բռնելով փողոցէ փողոց Հը պտայնեն, ուր երթալնին իրենք ալ չգիտնալով եւ յանկարծ անձանօթ վայր մը կը ձգեն ու վերջակէտը կը դնեն կամ բեմէն վար կ'կջնեն, ընթերցողաց կամ ունինդրաց թողով հանելուկ յուծելու պաշտօնը. Բայց ես անանկ անվայել բան մը չեմ ընէր, ուստի խօսքիս թելը վերստին չի կորսնցուցած ըսեմ ու լիննայ:

Իմացաք անշուշտ Հանրի Մարթօ անուն հոչակաւոր ջութակահարը որ եւրոպական մեծ քաղաքներ այցելելով

վերջապէս մայրաքաղաքս եկած է նուագահանդէսներ տալու կէսական ոսկի մսից տամուկ, զորս սպառելու համար ի՞նչ ու չ'լսմներ եղան շնորհիւ Պ. Քովէնտինիէրի, որոյ դանկը քիչ մնաց ճաթէր նորանոր միջոցներ գտնելու ճիգէն. երբ ինծի ուրիշ միջոց հարցնէր, պիտի առաջարկէի Պ. Մարթօի կենդանագրերուն ձեւը աւելի ճորտացնել. օրինակի համար ան'տղնէն ելլելը, Բասկիլի խցիկ երթալը, ճաշելը, յօրանջելը, փռնքտալը եւ այսպէս դիտողները ջութակահարին ներքին կեանքին ասեղեակ ըլլալով աւելի դիւրաւ կ'ընտանենային իր արուեստագիտական կարողութեան. Բայց Բահմ կէտը կայ, մէկ կողմանէ Պ. Քովէնտինիէր գլուխը կը պայթեցնէր միւս կողմէն զարգայեալ ազնուաշուք էֆէնտիներ ճաթած գանկեր աւելցնելու տենչով, շարատանջ կերպիւ կը խորհէին Պ. Մարթօն ձրիապէս մտի՛ ընելու միջոց գտնել եւ կը գտնեն. Մեծահարուստ եւ զարգացեալ ազգային մը ճաշի կը հրաւիրէ զՊ. Հանրի Մարթօ եւ պատուասիրութեան քօղին տակ կ'ուղէ վայելել եւ շատ մը հիւրերու ալ վայելել տալ ձրի նուագահանդէսի կրթիչ նակի հաճոյքները ըստ անտեսագիտական օրինաց կամ ըստ պէտքով ձեր կանոնայ իսկ Պ. Ջութակահարը, որոյ հոտատութեան կարողութիւնը արուեստագիտական կարողութեանը հետ կը մրցի՝ հասկնալով թաքուն նպատակը փառաւորապէս կ'ուտէ, կը խմէ, բերանը կը սրբէ եւ կ'սխի շաղակրատել ջութակէ զատ ամէն նիւթերու վրայ. Տնեցիք կ'սխին տագնապիլ այս անտարբերութեան համար եւ միջոց մը կը խորհին խօսքին ծայրը ջութակի բերելով քանի մը կտոր զարնել տալու եւ կը բերեն ջութակ մը փորձելու համար. Պ. Մարթօ ձեռք կ'առնէ, տակը վրան կը նայի, թելերը կը պրկէ կը թուլցնէ եւ առանց եղանակ մ'իսկ նուագելու կը վերադարձնէ «գէշ ջութակ չէ» ըսելով. Կրնաք անշուշտ երեւակայել ընդհանուր ապշանքը եւ յուսախաբութիւնը որ երեւցաւ ներկայից գէմքերուն վրայ. չիտակը ծաղրանկարիչի յատուկ աղւոր նիւթ. եւ եթէ Բեյանքի թարեհիլի մեղահարէր չունենար կը փափաքէի սակեզօժ բարեհիլ մը տալ Պարոն Հանրի Մարթօի:

Սիրելի ընթերցող, այս է ձրի նուագահանդէսը իսկ երբ ըսես «երկնիցեն լերինք յերկուսն եւ ծնաւ մուկն ջիջին» կամ ըսես «Աստուած շատ քաջել չի տայ, Աստուած խելք տայ» եւ ալ այդ մագթանքներուդ համար խորին շնորհակալութիւնս յայտնելով մնամ կախ կախ բէշերուդ ամենախոնարհ ծառայ:

Յ. Ս. ՀԱՉԱՐԱՊԵՏԵԱՆ.

**ՏՊԱՐԱՆ Կ. ՊԻՊԻՐԵԱՆ**

Կ. Պոլիս, Զիւլայիւլիս խան քիւ 18

Տպագրական ամէն տեսակ գործեր փութով և խնամքով կը կատարուին. Չափաւոր գին:

Գաւառներէ յանձնարարութիւնք պէտք է ուղղուին թերթիս Տնօրէնութեան:

### ՃԱՄՔՈՆ ԵՕՔԵՐ

Ուրիշ՝ ուր Ամեն Հայ Կովիասի Առաջնորդական Կաթիլին իշխանի մատուցած սոցալոսնական մէկ տեղեկագրին սարսուռին տակ ընկճուած ու սրտաբեկուած ատեն, վիճակուեցանք երէկուան մնալ, եւ նախընթաց օրը փոխանակ իտիփական ընկերութեան արագընթաց շոգենաւը մանկու, պարտաւորուեցանք օրուան արամադրելի Ռուսական շոգենաւով ուղեւորիլ:

Առաջին անգամը չէ որ Ռուսական շոգենաւ նըստելու գծադրութիւնը կ'ունենամ: 1882ին ալ Ս. Իջմիածին գացած ժամանակս՝ միեւնոյն փորձանքը՝ ժառանգած եմ Բայց տարիներու հոլովմամբ, գողցես մոռցած էի Ռուս նաւաստիներու եւ գործակալներու ընդհանրապէս անհամար ընթացքը, ոչ մարդասիրական շարժումը, եւ դէպ ի նաւորդաց ունեցած կոշտութիւնները, եւն. եւն.:

Շոգենաւին կէ-վերջի կողմը նատողները՝ ցերեկը արեւուն տապին դէմ եփուեցան, խաշեցան. խի գիշերները՝ խոնաւութենէ զերծ մնալու համար, հազիւ հազ առաջին նաւակետին մատուցուած բողբոջներուն չնորհիւ, կարողացան Բէն-Բէններու տակ պատսպարուիլ: Բայց ի՞նչ Բէն-Բէն՝ ամէն կտորէ կարուած, կարկուտած, ու փակցուած:

Շոգենաւին ամենէն առաջնակարգ նաւորդը կը նըկատուէր Զմիւռնիոյ Պարսից հիւպատոսը, որուն ի պատիւ, շոգենաւը պարզեց զրօշակ: Եւ այդ պարսիկը՝ շոգենաւուն մէջ իր իշխանավայել շաւէ հագուստներովը ու աւանդական արծաթեայ կլիկովը կը սոնքար առաջնակարգ սրահին մէջ փառաւորապէս բաղմամբ:

Բայց ինչպէս ամէն մարդ՝ իր ընկերը, իր գաղափարակիցը կը փնտռէ, որպէս զի պարապ ժամանակ չանցունէ, եւ օգտուի այդ ուղեւորական ամուլ ժամերէն, եւ ալ գտայ ժողովրդական խոնարհ դասակարգին մէջէն՝ ինծի յարմար մի պատուական ընկեր, որ իր արհեստին շնորհիւր՝ աշխարհիս մէկ ծայրէն միւսը գրեթէ շրջադայած է, եւ անձամբ կատարած յատուկ ուսումնասիրութիւններէն օգտուիլ կը փորձուէի, զանազան ձեւերու տակ հարցումներ ուղղելով իրեն:

\* \* \*

Ինծի մօտէն ճանչցողները գիտեն թէ, եւ երկու բանի սիրահար եմ գլխաւորապէս:

Ա.—Հայ ազգագրութեան ամէն ճիւղերը մշակել:

Բ.—Հայ արհեստագիտաց վրայ մանրամասն ծանօթութիւններ քաղել:

Շոգենաւի ընկերս երկուքէն ալ քիչ շատ կը գուհացնէր նախասիրական հետաքրքրութիւնս եւ հետազոտութիւններս:

Ընկերս բնիկ Ազուլեցի եւ անունը Պ. Մնացական Բալդուրեան էր:

Մօտէն կը ճանչնար Պ. պերճ Պոջեանցը, Պ. Յակոբ-Մելիք անուանի վիպագիրը, եւ ուրիշ ծանօթ գիտնական կարգ մը ղէմքեր, եւ հրապարակագիրներ: Բայց

չի մտնամ ըսել թէ, ինքը ճարտար մեքենագործ էր, եւ երկաթագործութեան վերաբերեալ ճիւղերը քաջ մշակած: Ուսումը առած մէկը չեմ, կ'ըսէր ինքը, «այլ փոքր դպրոցներու մէջ կարգացած» գիտելը՝ մանաւանդ իր ծննդավայրի աւանձնաշնորհեալ լեզուն՝ չո'լերէնը, որուն խիստ հետաքրքիր էի իմանալ մօտէն:

Ինչպէս Հին-Նախիջևանցացի՝ կըսուէր Սալաֆու անունը կուտան, այսպէս ալ՝ Ազուլեցուց համար Չոկ կ'ըսեն:

Չոկաստանը կազմուած է Հանդամէջ, Տանակերտ, Քաղաքի, Տիսարը, Տըզնայ, Ներքին-Ազուլիս հայաբնակ գիւղերէն:

Չոկերէնը՝ որչափ կըցինք հասնալ, տեսալ մը ծածկախօսութիւն է: Իրենց մէջ միայն կը փոխանակեն եւ զեր այս լեզուն:

Չոկերու բարբառով արգէն յատուկ գիրք մը երկասիրուած է անմոտայ Պ. Սարգսի կողմէ, որ այժմ մեռած է:

Չոկերէն լեզուով հային ՀՈՅ կ'ըսեն, «բնի ՏՈՐ, էկին՝ ԻԿ, եւ «ըջէ-բն» կ'ըսուի:

Գրելու մէջ տարբերութիւն չունին Չոկերը, այլ խօսուածքի մէջ է գտնուած զանազանութիւնը:

Երբ հին ատեն՝ Պարսիկները ուզած են հայերէն խօսուածքները խմանալ, Ազուլեցի ազգայինը՝—որ բարեպաշտ են եւ Իջմիածնի ունին— իրենք իրենց մէջ լեզու մը հնարել փորձած են, եւ յաջողած են կազմակերպել բուն չո'լերէն լեզուն:

\* \* \*

Մեր ուղեկիցը՝ հայիւ 42 տարեկան, երեք արու զաւակաց տէր, բայց փորձաւու եւ օժտեալ արհեստաւոր մէկը: Մեծ ճարտարութեամբ կը խօսէր բայ ի հայերէնէ, ռուսերէն, անգլիերէն, գերմաներէն, պարսիկերէն, տաճիկերէն, Ա. փրիլէի զուլուերէն, եւ այլն լեզուները:

Արհեստը սովորած էր Տիփիսու մէջ, եւ իր արհեստին ճարտարութեանը համար Թրանսպալի երկու կարգի Քրասները ունէր ինչպէ՛ս նաեւ այլ եւ այլ կառավարութիւններէ զանազան պատուաւորութիւններ եւ վճարագիրներ:

Իր արհեստը ի գործ դնելով, եւ աւելի կատարելագործելու համար՝ 27 տարիներէ ի վեր շարունակ կը ճանապարհորդէ 15 տարեկան եղած ատեն՝ առաջին անգամ Բեդրասուրի ուղեւորած է, եւ յետոյ Գերմանիա, Վիեննա, Իտալիա, Պոլիս, Աղեքսանդրիա, Եգիպտոս, Եաֆա, երկու անգամ Երուսաղէմ, եւ գրեթէ աշխարհիս բոլոր քաղաքները այցելած է:

1884-85ին, կաթողիկոսական ընտրութեան ժամանակ, Երեւանայ մէջ երկաթագործի խանութ բացած է եղեր:

Ինքը ջերմ Մելքիսեղեկեան մըն է: Շարունակ կը սիրէ անոր վրայ խօսիլ, անոր նկատմամբ զուարթ տեղեկութիւններ ստանալ: Եւ երբ զիս շարունակ կը խօսեցնէր, կ'ուզէր որ՝ խօսակցութիւննիս Տ. Մելքիսեղեկ Սրբազանով ս'իսէի, եւ Տ. Մելքիսեղեկ Սրբազանի գրական գործունէութեան տեղեկութիւններովը վերջանար:

Պ. Մնացական՝ յամառ ընթերցող մըն է. միեւնոյն ժամանակ պահպանողական խելօքիկ հայ մը:

Հարցուցի իրեն թէ ո՞ր քաղաքներու մէջ համադրիներ տեսած եւ սիրած էր: Պատասխանեց թէ, Ջանգիպարի մէջ Պօլսեցի Հայ մը գտած էր, որ խմբիչքի առեւտուրով կ'ըրարի եղեր:

Նոյնպէս, Աւստրալիոյ Վիքթորիա նահանգին Մէլբուրն քաղաքին մէջ քանի մը հայերու հետ տեսնուեր էր, Պօլսեցի Երուանդին եւ Մինասին հետ, ինչպէս նաեւ Ղարապաղցի Տիգրանին հետ, որոնք կ'ըրարին շաքարագործութեամբ, մանրալիւծաւորութեամբ եւ սպարանահան գործերով:

Պ. Մնացական այժմ ստիպուած է Բոր-Սայիտ ելնել, ուրիշ պիտի անցնի, երթայ հարաւային Աւստրալիա կամ Բորթ-Արթուր, իր մեքենագործութեան արհեստն ի գործ դնելու:

Կը հարցնէի թէ, ի՞նչու համար այս ուղևորութիւնները ըրած է, եւ ի՞նչ շահ ունէր, քանի որ ընտանիքի եւ զաւակաց տէր էր:

Ա՛լ կ'ս'սէր պատմել Արգարեաններուն յաջողութեան պատմութիւնը:

Լսեցէ՛ք:

Արգարեանց տունի նահապետը՝ Պ. Արգար, խեղճ վիճակի մէջ Նոր-Ջուզայէն կը մեկնի եւ Պոմպոյ կը հաստատուի՝ շատ դժուարին կացութեան մէջ: Երթեւեկութեանց զիւրութիւններ չկային այն տոննա Պ. Արգար չոր-սոխ ծախելով՝ կը յաջողի 10,000 Ռուբլի (տեղական դրամ Հնդկաստանի) շահիլ: Կ'ամուսնանայ պարիեշտ հայուհոյ մը հետ, ուրիշ երկու զուգարներ կ'ունենայ Սեթ եւ Վարդան անուններով:

Ապա Արգար կը համոզէ կինը եւ Կալիթա կը փոխադրուի, հոն ալ բազմը փորձելու: Ծամբան շատ նեղութիւններ եւ անձկութիւններ կրելով՝ հոն կ'երթայ կը հաստատուի: Արգար կ'ուսումնասիրէ տեղւոյն առեւտուրը, եւ կը տեսնէ որ Հնդկաստանի կուսպաշտներու Բէճաշներուն համար Սէյլանի ակունքներ պէտք են Կինը կը համոզէ որ զուգարները պահպանէ, եւ ինքը ամիսներով ճանապարհորդելով, կ'երթայ Սէյլան կղզին, ուր ակունքներով կը վերադառնայ, եւ մեծագին ծախելով, իր բազմը եւ հարստութիւնը կը շինէ, շոգեհաւաններու տէր կը դառնայ, եւ առեւտրական ընդարձակ տուներու պետ կը հանդիսանայ:

Պ. Մնացական, նոյն իսկ մօտակայ օրինակով մ'ալ կը բացատրէր, ուղևորութեան մէջ հարստանալու դադանիքը: Կը յայտնէր թէ, շուրջ 25 տարիներ առաջ, Թոքաացի ծանօթ աղագային մը, 11 ֆէնէ ծխախոտ կը կաղմէ եւ Աղեքսանդրիա կը տանի, ուր շի յաջողի մէկ անգամէն ծախել, աւստի պղտիկ խանութ մը բանալով հետզհետէ կը ծախէ եւ կը հարստանայ: Այսօր այդ ծխավաճառին համար կ'ըսեն թէ 200,000 լիրայի հարստութեան տէր եղած է, եւ բոլոր արհեստակիցներուն մէջ ամէնէն հոչակաւորն է: Եզրիպտական առեւտրական հրապարակէն զատ, նաեւ Եւրոպական հրապարակին վրայ մեծ ու փայլուն համբաւ ունի, իբր մեծանուն վաճառական եւ

գործարանատէր ծխախոտի:

Այս եւ ասոր նման պատմութիւնները խիստ շատ են Պ. Մնացականի բերնին մէջ որոնք թէ հետաքրքրական, եւ թէ շահեկան են ընթերցողներու համար:

8 ապրիլ 1899

Ա. Յ. ԱՅՎԱԶՅԱՆ

ԳԻՄԱԿԸ ԵՒ ԳԻՄԱԿԱՆՈՐՆԵՐԸ

ՏԻԱՐՎԱԶԱՆ Գ. ԶՍՐԴԱՐԵԱՆԻՆ

Դիմա՛կ, ի՞նչ աղ: որ բառ, բառ մը եւ բան մը որ կրնայ միայն՝ պահել պարտիկ մեզ եւ մեր ամէն խօսքերն ու գործքերը: Զօրաւոր պաշտպան մը որուն ամէնքս ալ կ'ապաստանինք, տկար թէ զօրաւոր, հարուստ թէ աղքատ, եւ անոր վրայ կը դնենք մեր բոլոր յոյսը. չկայ անկից աւելի վստահելի տեղ մը եւ ոչ ա՛լ անոր պէս հաճոյակատար մէկը:

Դիմա՛կ, ի՞նչ ալ սիրուն, կսկիկ եւ փաղաքշական բառ. դիմե՛նք դարավերջիկ սոսոփանքանո՛ւնէն, չէ՛ սըխտակեցայ ստուգարանութեան եւ տեսնենք ի՞նչ կ'ըսէ. դիմա՛ւկ—ալ—դէմք—իկ. էլ քէտ՛, պղտիկ դէմք, պոռվո՛ մը այս բառը շինողին, պղտիկ դէմքեր, որոնց ամբողջութիւնը մեր դէմքը կը կազմեն այսինքն մեր դէմքը շատ մը դէմքերու բաղադրութիւնն է:

«Ի՞նչ կ'ըլլայ դիմակ գործածելով, պիտի ըսեն դիմակին պաշտպանները, չէ՞ մի որ աշխարհք ամբողջ կամ մեր կեանքը բոլորովին բարեխնդան մըն է: ուրեմն ի՞նչ կայ, դիմա՛կ, դիմա՛կ»

—Այո՛, պիտի առարկեն անշուշտ, հակադիմակեանները այսինքն ինքզինքնին սուրբ սրբոց մը հոչակոյնը, բայց քանի որ տատնկ է, ինչպէս որ Բարեկենդանին երբ տուն մը երթաս կը տեսնեն դիմակը կը հասկնան դիմակաւոր ըլլալը եւ անոր համեմատ կը վարուին, ուրեմն զո՛ւք ալ ո՛վ դիմակաւորներ, կեղծաւոր փարիսեցիներ, շողքօրթներ, երեսպաշտներ, անպիտաններ երբոր մեզի պէսներուն (.) դաք, ըսէ՛ք, ըսէ՛ք տըռէ՛ք մեզի թէ՛՝ «մե՛նք ծառաներնիդ դիմակեան կուսակցութեան ներխայտացուց՛չ երը եւ դիմակին պաշտպանեալներն ենք»:

Տիա՛ր Վահան էֆ. դուք մինա՛յ բարոյականի դիմակը կը յիշէիք, չէ՞ մի որ դիմակը դրամ էին եւ կը դնեն անոնք որոնք աղգին իրաւունքը կը բանարարեն: Եւ չէ՞ մի որ թառն Ժողովը չուզեց եւ չկրցաւ գործադրել Զօհրապի «ետ տուէ՛ք մեր օրհնութիւնները» արդար պահանջքը:

Արդեօ՞ք Կրօնական Ժողովը թուութեան դիմակով չէ՞ որ կարգաւորը (.) հոչակեց Կեօքեանը եւ սն առանց ալանջ իսկ կախելու վճռագրին՝ փառաւորապէս կը շրջի սագին անգին իբրեւ կղեր եւ չէ՞ մի որ անո՛ր ալ իրեն սգեմը դիմակ է:

Միթէ՛ Տնտեսական եւ Գատատանական խորհուրդներն ալ իրենց անունը դիմակի տեղ չե՛ն գործածեր կոր:

Դիմակաւոր չե՞ն բոլոր հոգարարծութիւնները որոնք ամէն ժողով կողովը նետելով իրենց քմահաճոյքին հա-

մեմատ կը վարեն դպրոցները:

Արդեօք դիմակաւոր չէի՞ն Պօթուշանի ազգայիններէն անո՞նք որոնք իրենց կարգալոյծ—կէօքեանին պէս չըլլայ տա ալ—քահանային ներողութիւն չնորհուիլը կը խնդրէին:

Դիմակաւոր չե՞ն այն թաղականները որոնք խնայողութիւն ընելու համար ամէն ան՛յարգութեան եւ խռովութեան տեղի կուտան:

Միթէ դիմակաւոր չե՞ն այն եկեղեցականները որոնք նշխարքարայնութեան հանդէսներ կը կազմակերպեն եկեղեցիին մէջ:

Եւ դեռ ինչ առաջ երթամ արդեօք մեր լրագիրներուն 100էն 95ը դիմակներով չե՞ն տեսնուիր—անշուշտ իրենց գործերէն տարակուսելուն համար:

Ուրեմն դիմակաւորները իրաւունք ունին երբ կ'ըսեն թէ այս աշխարհիս մէջ ամէն մարդ դիմակաւոր է եւ կեանքն ալ արդէն մարդուն վրայ դիմակ մը չէ՞:

Միւրեւի Վահան էֆ. հիմայ հասկցա՞ք թէ դիմակը մինակ բարոյականին չի վերաբերիր: Բնակցէ՛ք, փորձեցէ՛ք եւ պիտի տեսնէք որ ձեր շուրջը գտնուողները եւ դուք իսկ, դիմակաւոր էք:

1899 ապրիլ 22

ՅԱԿՈԲ ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

### ԵՐԱՋ ՄԸ

Գարնանային օր մը առաւօտէն մինչեւ երեկոյ աշխատելէս ետքը տուն վերադարձայ, եւ որովհետեւ յոգնած էի, շուտ մը ընթերցի եւ պառկեցայ:

Հազիւ թէ Մորփէոս իր անուշալ թիրութիւնները իջուցած էր քնով ծանրացած արտեւանունքներու վերայ, եւ ահա անթիւ անհամար մօեղներ, լուեր ու մըլուկներ մոլեղնաբար յարձակեցան վրաս եւ սկսան ծակծրկել բոլոր մարմինս:

Ի սկզբան փորձ փորձեցի աւել մը ածելով ջրամոյն ընել այն անախտան միջատները եւ քունս շարունակել, բայց տեսնելով որ անկարելի է այս, աշաչեցի զմեծն Մորփէոս որ ծանրանալով ծանրանայ վրաս, գէթ խայթահարիլս չզգալու համար:

Լոյսի եզաւ խնդիրքս, քնացայ եւ երազ մը տեսայ: Մեռեր եմ:

Արեւը մարը մտնելու պահուն մարմինս եկեղեցի փոխադրեցին:

Միթէ արական է ըսել որ նոյն միջոցին տանս առջևէն դիպուածով անցնող մի պանդուխտ ծերունի քահանայ, տեսնելով դաբաղիս առանց հոգեւոր պաշտօնէի եկեղեցի փոխադրուիլը, ինքնայորդոր փութաց լնուլ այս թերին՝ իրեւ կատարեալ այր Ստուծոյ:

Գիշեր էր . . . գարնան այն դով գիշերներէն մին, յորում մարդ տխուր ձմեռը կը յիշէ լսելով փչող ցուրտ հովերուն մանչիւնը:

Լուսնալու մօտ դաբաղ մ'ալ բերին քովս դրին:

Կենդանեաց աշխարհի վլվլուկը տակաւ կ'աւելնար, բայց մենք չէինք դիտեր ինչե՞ր կ'անցնէին կը դառնային հոն, քանզի հրաժարած էինք երկրաւոր կեանքէն

եւ պատրաստուած մարդոց մշտնջենական բնակավայրը չուերու . . .

Ուղեկիցս անտուկ-դաբաղի մէջ դրուած էր իսկ ես հասարակաց ճաշէն մէջ երեսս բաց պառկած ըլլալով, կարծես որոշ կը տեսնէի հոգեպան անշուք խորանին պատկերը՝ առաստաղէն կախուած կանթեղի մը ազօտ նշոյլներովը սղողուն. Աստուածորդին Յիսուան էր այն, որ ծնրադիր կ'աղօթէր Գեթսեմանիի պարտէզին մէջ եւ կ'ընդունէր երկնաւոր Հօրը՝ հրեշտակին միջոցաւ իրեն մատուցած չարչարանաց եւ մահու բաժակը:

Լուսցաւ:

Եկեղեցւոյ զանգակները տխուր զօղանչմամբ մեռելական աղօթից սկսումը կ'աղագարակին:

Չորս սեւազգեստ դաբաղակիրներ ուղեկիցս հոգեւտունէն տաճարը փոխադրելով յատուկ պտուղանդանի մը վրայ դրին: Սրտուզարդը ս'սաւ:

Սնտուկ-դաբաղը ծածկեցին թաւչեայ մի փառաւոր ծածկոցով, զարդարեցին ծաղիկեղունջերով . . . եւ երկատասան շղարչապատ կերոններ սկսան վառել դաբաղին շուրջը: Տաճարը յուղարկաւորաց հոծ բաղմութեամբ լեցուած էր:

Կենդանեաց անտեսանելի կմախք-մահը վերստին տեսայ, ո՛վ զարհուրանացս . . . որ գերանդիւովը վերուած՝ իր որսը պարունակող փողփողուն դաբաղին շուրջը կը թռչտէր գիւային քան քաններ բարձրացնելով:

Միւս անգամ տեսնելով դժոխագէժ մահը իր ցուրտ եւ հեգնիչ ծիծաղով իր որսին շուրջը, սառած արիւնս կարծես կրկին սառեցաւ երակացս մէջ . . . Ա՛լ չուղեցի հետաքրքրանօք հետեւիլ դժբաղք ուղեկիցս դարդարուն դաբաղին եւ զմայլիլ անոր շուրջը սփռուած ծաղկանց եւ պերճանաց վրայ, ա՛լ չուղեցի լսել խօսուած դամբանականներն ու եղերերգները, եւ յուղարկաւորաց բաղմութեան հետ խառնուելով շրջիլ փողոցները, դիտել թափորին ընդ առաջ տարուած պատկերներն ու դաբաղին ծոպերը բռնող սգակիրները:

\* \* \*

Կենդանեաց աշխարհի վլվլուկը դադրելու պահուն հոգետան երկաթեայ դուռը գլրդմամբ բացուելով քահանայ մը եւ չորս դաբաղակիրներ ներս մտան:

Քահանան ս'սաւ մեռելոց յատուկ աղօթքը կարգալ վրաս շո՛ւտ շո՛ւտ եւ յապաւելով քահալի փամանակը անցած էր, եւ վերջին օրհնութեամբ մ'ալ կուրծքիս վերայ նշխար մը դնելէ ետքը հրամայեց դաբաղակիրներուն ճաշ վերցնել:

Միթէ արական է ըսել որ մարմինս հագետունէն դուրս հանուած միջոցին եկեղեցւոյ զանգակը մի անգամ զօղանչեց, տա՛նի . . . եւ դաբաղս մինչեւ եկեղեցւոյ դուռը պատշաճ աղօթիւք առաջնորդուեցաւ:

Դաբաղակիրք եկեղեցւոյ գուռնէն ձամբայ ելան եւ շո՛ւտ հասան գերեզմանատուն, ուր ինծի պէս ուշ մնացող մեռելներու խունի եւ աղօթք մատակարարելու համար յատկապէս սպասող մի պանդուխտ քահանայ խաչ եւ Մաշտոց ի ձեռին մօտեցաւ դաբաղիս եւ յետ պատ-

չաճ աղօթից ընթերցման մարմինս յանձնեց հասարակաց մօր՝ հողին . . .

Իբրև յուզարկաւոր դադաղիս կը հետեւէին հեւ ի հեւ ազգականներէս երեք հօգի, եւ դրացիներէս՝ հայ մը եւ յօյն մը:

Ձի մոռնամ ըսել թէ: զիչերը այցելեցի ուղեկից բարեկամիս սրտակազարդ շիրիմը որ իմինէս շատ հեռի չէր եւ զիս ծանօթացնելէ ետքը որպիսութիւնը հարցուցի:

—Ա՛հ, եղբայր, պատասխանեց, շատ անհանդիստ եմ, քանզի մարմինս արդէն սկսած է ներխիլ գոնէ սընտուկ-դազազը գերեզման իջուցուելու պահուն մէջը քիչ մը հո՞ղ դնեն . . . : Ի՞նչ եղան ծաղիկեփունջերը, ո՞ր էր թէ անոնց համար ախով տրուած ոսկիներուն մէկ տասներորդովը գերեզմանիս շուրջը ձեռք պարզող թշուառ մուրացիկները մխիթարէին . . . արդեօք ո՞րքան սրտաբուղիս օրհնութիւններ պիտի շտեղացնէին գերեզմանիս վրայ . . . : Ինչ եւ է, բարեկամ, զու ե՞րբ թաղուեցար:

- Այսօր արեւը մարը մոտեցու պահուն:
- Շատ ուշ մնացեր ես, բարեկամ, պատճառը:
- Պատճառը մի՛ հարցնելու:
- Կը խնդրեմ:
- Քանզի աղքատները ընդհանրապէս մէյմը առաւօտուն շատ կանուխ, մէյմ՛ալ արեւը մարը մոտեցու առտեն ի հող կ'իջնեն:
- Ի՞նչ հաճոյք է այդ:
- Այդ բանը աղքատին համար հաճո՞յք կը համարիք, բարեկամ . . . Գիշեր բարի ուրեմն, ըսի թթուածերես:
- Կը հաճիք շնորհք մընել ինձ . . . :
- Սիրով:
- Հաճեցէք ուրեմն դադաղիս կափարիչը վերցնելով՝ մարմինս հողով ծածկել:

Նկատելով որ դրացիս է, ուղեկիցս էր եւ նկատելով որ մեռելոց կամքը նուիրական են, փութացի առատ հող մատակարարել ուղեկիցիս եւ հեռացայ քովէն շուտ շուտ

Գ. փ.

### ԻՉՄԻՐԻ ՆԱՌԸ ԵՒ ԼԱՆԿԱՅԻ ԻՐԵՆԱԻՐԸ

Կ Ե Ա Ն Ք Է Ս Է Ձ Մ Ը

(Շարունակութիւն 42 Թիւէն եւ վերջ)

Մինչեւ այդ իրիկունը իմ սիրուհիներս կարմրուկ ոսկիներն էին. բայց չեմ գիտեր ի՞նչ զգացումներով կուգային բոլորովին փոխուիլ բոլոր դադափարներս, այդ վայրկենէն սկսեալ: Տանը մէջ երկու աղջիկ կար մէկ հասակով ինչպէս գիտենք մէկուն անունը ճերմակ մրուսինը Սեւ էր. Օր. Ճերմակ՝ այնչափ գեղեցիկ էր որ երեսը նայելու կ'ամչնար մարդ: Դէմքին այս գեղեցիկութենէն գատ, ընթացքով այ քաղաքավար ու կոկիկ էր, պարզապէս Իզմիրի նուա մէջր Իսկ օր. Սեւ՝ բոլորովին հակառակն էր իր քրոջ: Անունին տէրն էր, Սեւ, անձուկի՛, վարնո՛ց դէմք մ'ունէր որուն վրայ նայողին սիրար կը խաւնուէր եւ ութը օրուան կերածը ետ կուգար: Կոնակով կրիայ եւ կուրծքով Բաբապէնին կը գե-

րագանցէր: Ընթացքով թէեւ կ'ուզէր հաւասարիլ իր քրոջ, սակայն չէր կարող յաջողիլ. որովհետեւ ամէն շարժումներուն մէջ ահամայ փաթեւեւութիւն կը ցուցնէր: Ասիկայ ալ պարզապէս Լանկայի իբեաբ մէջր:

Հայրերին՝ Տէմիր գլուխ էֆէնտին կատարելապէս երկաթ գլուխ մէջր, բայց այս անունով դեռ շատ քիչ կը բացատրուէր իր վայրենիութիւնը: Նթէ պարտ մենք աւելի ճիշտ ըսած պիտի ըլլանք. որովհետեւ իր կինը դժուարի մը պէս ազատ հարուածներով պինք որ կողմ որ ուզեր կը քշէր:

Նրբ տուն վերադարձանք, մայրս ինձ խօսք բանալ ուղեկով:

—Հաճի աղա, ըսաւ, սպտիկը չէ ամա, մեհնը շատ պատուական աղջիկ էր:

—Ճիշտ է, դուն ալ ինձի պէս խորհեր ես, պատասխանեցի մօրս, բերնէն խօսք մ'առնելու դիտումով:

—Մինչեւ ե՞րբ պէտէր պիտի մնաս օդուլ, ըսաւ ըրած խօսքերէս քաջալերեալ, ինչո՞ւ չես կարգուիր, առտուն կը ծերնաս ա՛խ վա՛խ կ'ընես, վերջի պիտ փարա չընես: Քանի մը ողջեմնէ Ս. սրտակ տեսնա՛մ զաւակս, ինչո՞ւ կը խնայես ինձի մէ, մեռնելէս ե՞տքը պիտի կարգուիր: չտէ տս նոր ե՛րբ դրացիներն մեծ աղջիկը քեզի շատ յարմար է, քիչ-քիչ Իզմիրացին շատ աղէկ կ'ըլլայ, առ աղջկան հետ թող կարգուիր իշտէ կ'ըսեն կոր:

—Սանքի այս իրիկուն մտքէս ատանկ բան մը անցաւ ամա, ճակելութիւն կ'ըլլայ . . . :

—Ձէ՛, ինչո՞ւ ճահիլութիւն պիտի ըլլայ, փառք Աստուծոյ Իզմիրին մէջը չի կայ քեզի պէս մը, ո՞ւրիկէ այդ ունիս Քանի եօր քու մտքէդ ալ իմինէն ալ անցաւ նէ, ըսելէ քի Աստուծով է, վաղուքն: Բեւե չի կայ, կ'երթամ խօսք կազ մը կ'ընեմ . . . :

—Շատ առաջ մի երթար, կամաց կամաց, իշալլահ աղէկ կ'ըլլայ տէ բան մը կ'ընենք ըսելով գացի պատկեցայ:

\* \*

Բաւական ժամանակ անցաւ: Այլ եւս ինամիութեան կէնքերը շատցան: Վերջապէս Լանկայի ժամանակուան Իզմիրի Սաաֆորդին միջնորդութիւնովը խօսք կազ մը ըրինք լմնցուցինք եւ քիչ ժամանակէն հարմիր պիտի ընէինք: Լանկայի իբեաբին մայրը, պատեհ առիթէն օգտուելու համար, Իզմիրի նուաք քովը կանչելով:

—Աղջիկս, կ'ըսէ համոզելու ձեւով մը, Հաճի պաշտեն հետ խօսեցայ, ըսաւ որ հարմիրքը փառաւոր պիտի ընէ, ուստի դուն պէտք է որ Իզմիր երթաս, որպէս զի ապշե՛ն շագենաներէն մէկուն մէջ նստինք ու փառաւորապէս հարս առնել գանք: Արդ՝ վաղը քեզ ճամբու պիտի դնեմ առանց Իզմիրին մարդ գիտնալու, որ վերջը կ'իջեպէնք դան, դարմանան: Աղջիկը կը համակերպի եւ հետեւեալ առտու Իզմիր կը մեկնի, այն յոյսով թէ շոգեհաւաններով իրեն ետեւէն պիտի երթան:

\* \*

Չերկարեմ, բոլոր պատրաստութիւնները մեծ փութկոտութեամբ կատարեցինք եւ հարմիրքը ս'ստանք (սեւ

որ սեւ սառթ) Բոլոր Նիկոմիդիացին ուրախութեան մէջ էր, որովհետեւ քաղաքին մէջ ալ չէր ամուսնացողը: Մօրս ուրախութիւնը սահման չունէր Իսկ ես, այլ եւս նոր աշխարհ մը մտած ըլլալ կը կարծէի ինքզինքս, մէկ երկու օրէն նմանը չգտնուած գեղեցկութիւնով ազջիկ մը իմ կինս պիտի ըլլար. ուստի ստակ չէի խնայել: 500 տակի ալ աղջկան կողմը դրկեցի, (հարամ գէշի՛ր ըլլար հէմէն) որպէս զի հանդէսին փառաւորութեան համար բան մը չխնայեն: Վերջապէս հարսնիքին կիրակի գիշերը, քառաձի կառքերս լծել տուի եւ հարսը մէջը դրնելով՝ ճամբան երկար ըլլալու համար, տանը ետեւի դռնէն գատ ճամբով մը, ամբողջ Իզմիտի շրջանը ըրինք անձայր թափորով մը: Երկու ժամ պտոյտէ վերջ, հասանք մեր բնակարանը, ուր կ'սպասէին չաթալ թաղերով 10 եպիսկոպոստներ, — յատկապէս բերել տուած յէի. — 30 վարդապետներ, 50 քահանաներ եւ անթիւ սարկաւազներ ու դպիրներ:

Եպիսկոպոստներուն ամէնէն աստիճանաւորը, երկու ամոռներու մօտենալով՝ ձեռքերնիս իրար միացուց «տուեալ զձեռն» ըսելով: Հարսը վայրկենապէս դիտելով տեսայ որ, առաջին անգամ տեսածիս շնորհը չունէր. . . սակայն մտածեցի թէ, կրնայ ըլլար որ արտակարգ յուզումի մը արդիւնք լինէր. ուստի դարձեալ առաջի մտածումներովս յոխորտալ սկսայ, այլ եւս քովս սեպելով սրտիս սիրածը: Պսակի արարողութիւնը կատարուեցաւ: Հանդիսականները իրենց անվերջ բարեմաղթութիւններով եւ շնորհաւորութիւններով պերճալի սրահը կը թնդացնէին:

Շատ մայրեր ու օրիորդներ յուսախաբութեամբ լեցուած, անձայր անէծքներ կը թափէին վրաս. . . Այսպէս սեծ ոգեւորութեամբ հարսնիքը տեւեց ամբողջ շաբաթ մը:

\* \* \*

Չը մտնամ ըսելու որ այն ատենները հարսնիքէն վերջը, դեռ շարաթ մըն ալ հարսը կը մնար իր հարստանեկան հագուստներով, որ կը բաղկանար պոյճ եւ Խաբէ մը, գլխուն վրայ հաստը «ճէճալ» մը եւն: Շաբաթը անցաւ. հարսը մերկացաւ իր արդուզարդէն, որպէս զի սկսէր իր ընտանիքին մէկ անհատը տանը գործերով ղրաղելու: Ո՛վ յուսախաբութեանս. . . Իզմիրի նուրիս տեղ՝ Լանկայի Խեբբը քչեր էր սանդղամետներու ծրնունդը. . . :

Ան քա՛ր ճնելիք, փօ՛սղը ելլելիք, ճիտը տա՛ղը մընալիք, լեզո՛ւն պապանձելիք, չօլիա՛գ արարածը, բաբութալը ճնէ՛լիք, կարմուկ խնձորին տեղ՝ սապանձայի քա՛րձառ տուեր էր ինձ: Ա՛խ, կայծակներու գա՛ր հէմէն, մարդապատկեր դաղա՛նը, անօրէն անաւերիչ փորձա՛նքը, քո՛յր սողայելապետին, դղում պատռտո՛ղը, լեռներ շէնցնո՛ղը, Կեբանէն փշուտ մշուտ ներս հրո՛ղը, եռմուռձախի՛ն սալաթան, տուտու էյրիի սալորին տեղ՝ Ատաբաղարի կծու սխտորը տուեր էր ինձ: Ա՛խ, ի՛նչըսեմ: Վարիէթս չիւրիւմիչ եղաւ. հէ՛յ վախ. . . :

— Ի՛նք. . . փի՛ստ, փի՛ստ. . . կատուն անկողինս է մտեր ձեռքս ճանկեց:

Ախո՛ս, երազիս մէջ անդամ երջանկութիւն չի գտայ: Պարտիզակ Գ. Տ. ՄԵՍՐՈՊԵԱՆ

ՄԱՅՐՍԻ ԶՈՎԵՐ

Ա Բ Ա Ի Օ Ց

Երբ բնութիւնը՝ թօթափելով ձմեռնու ձիւնը, գարնանամուտի կանաչներով կը պճնուի, երբ ծառերն ու ծաղիկներ ցուրտէն ու սառնաշունչ հովերէն յոգնած ծաղիկներով ու կոկոններով կը բեղմնաւորին, մարդն ալ ասոնց հետ իր մուշտակն ու բրդեղէնը մէկ կողմ թողած թեթեւ թիթեռնիկներու պէս կ'իյնայ բնութեան ծոցին մէջ փնտուելու այն ոյժը որ ձմեռն թմրութիւնը տկարացուցած էր իր մէջը: Օգտուելու համար առիթ էն, վայելենք սա մայիսին առաւօտը որ գարուն կը հոտի:

Աւանդական այս առաւօտուն՝ երբ ամբողջ քաղաքը դեռ կը նիրհէ՝ հանգարտ, փողոցներու մէջ կը լսուի միմիայն սա ձայնը. . .

— Սիւտճի՛ւ, սի՛ւտ, հայիս քոյուն սիւտի՛ւ. . . :  
Ընդհանրապէս մայրերը կը լսեն այս ձայնը, որ մայիսի առաւօտուն տարբեր անուշութեամբ մը կը հնչէ ականջի: Ալ քուները կը փախչին, պատուհանները կը բացուին, վարագոյրները կը քաշուին. . . օն անգր ի բնութիւն. . . մայիս է մայիս. . . :

\* \* \*

— Թէ՛ղ ըրէք աղջիկներ, վրանիդ մէյմէկ պան առէք տէ սա կոպտը խառաղճը երթմանք կաթերնիս հոն խըմենք, Էտքէն Աստուած ողորմած է. . . :

— Տուտու ես հոս կը լսեմ, Քարզ չէ քի տիրոր հոս կամ. . . :

— Տուտու, Ֆուլիկճանը չի դայ նէ ես ալ չեմ իգար:

— Նիսպէթճի շուներ, կենէ մի՛ պաշտայք առտուանցով, քալէ քա Թագուհի, մենք ելլանք երթմանք, թէփէնին փսիսեր եմ, ասոր ալ վաղնալ, կ'ուզեն կան կ'ուզեն չի կան, տուն սիւտը իլէն շէքէրին ամանը սա. ես ալ պատտախները կ'սուներմ:

— Սի շիւքիւր Ալլահա. քա պէտքը չէ՞ր քի անոնք ալ կային տէ թօփիկ մը նստէիք. . . Կայէ աշխարհք արարատ դուրս է թափեր, տամարնիդ կտորի շան սուռաթներ. . . քա ամա ի՛նչ է՝ աիւզէն չի տուած դուրս չեն ելլար նազէնիմներս. . . :

— Քա՛ մարիկ, մարիկ նայէ՛ սա Բերուզիկինց աղջիկը չէ՞. . . ո՛վ էր ըսաւ քի նշանը ետ է եղեր տէյի քովի մօրուքը թըսիւր սն կըլմանի կոր. . . :

— Քա աղէկ ըսիր անինտոր ալ եռմուռձախ սուռաթը է, հէմ ալ իմացածիս նայելով էտուէք հինգ օսկի թրախումա կ'ուղէ կոր թիւլակնածիի քով Խաբէճի է եղեր. . . :

— Հայտէ մարիկ կաթս լեցուր, արեւն ալ աշիւս մէջն է սանկ նստիմ:

— Տիխաթ ըրէ վրատ կսմանչ չըլլայ:

— Տուր սա եբբբէբ. . . չաթ. . . քա վա՛ւջ տեսա՛ր կերած ապուրս վրաս կլոխս մէյմը եղաւ. քա սա ինչ է՝ շութիւն ըրի, պառտախը նէմ է եղեր տէ տաքին չը դիմացաւ, էյ խաչ օր կայ ես նալլէթ ըլլայ. քիթէս պերնէս եկաւ հի՛. . . շան դաւկըներ բիւթիւն սէպէպը ա-

նոնք են. մին էվելտէն հետ կային նէ աս պոսները կլոխս շէր իդար . . . :

—Քա մայրիկ կեցիր սրբեմ . . . :

—Քա կամայ քա երգընէ սե . . . :

—Էյ երկու աշխիդ քէօնայ հէմէն սա նայէ երգընէ ալ տէվերմիլը ըրաւ, քա բիճ խուռուսի, քիչիկ մը տիխաթ չընե՞ս . . . :

—Մայրիկ իշտէ եկանք, ո՞ւր է մեր բայը . . . :

—Բայերնիդ վար ասնի սըյրբո սիմարաներ, ըրիք եղաք մէյ մ'ալ դէվքը կ'առնէք կոր . . . վայ ճեղի առնողին կլոխուն, չօլբազ շուներ : Դեղ ժողվըտեցեք տէ տուն ճէհեղէմ եղիք. կաթերնիդ ալ վար ասնի դէվքերնիդ ալ . . . :

—Քա վույ հիմա կը մարիմ . . . Քիտտանս նայէ կապ կանանչ հիմայ խելքիս կուգայ . . . :

—Ո՞ր ըլլայ բօսաալ . . . Քիտտանսը մնացիր քի երթաս տէ սորվիս :

—Հայտէ առջիս ինկէք նայիմ . . . սա թախըմները տուն առ Պայծաս, Աշխէն դուն ալ երգընէ առ հա' նայիմ վըռակած շուներ տուն սեւճըր'իցէք . . . : Նայէ ամէնը մեզի պէ՞ս են, որը աղան ասեր ծառին տակը նստեր է, որը Զըճէն հետ քէՓը կը նայի կոր, որը չօճօխներով եկեր վտիթիթ կ'անցունէ, դո՞ւք սատանորդիներ, սատէ վիյանա կիւլլեճիւ . . . տա՛նօ ինտա Աշխէն շուն . . . :

—Քա մայրիկ կերակուրնիս հոս ուտենք ցորեկը :

—Քալեցէք տէ ես ձեզի տունը կը հասկցունեմ ուտելիքնիդ . . . :

Յ Ե Ր Ե Կ

—Քա տուտու դէզ ըրէք ճըզըր արեւին մնացինք :

—Եավրում տահա քօլճան ճուրը չի քաչեց, համբերէ քիչ մը :

—Տուտուս պամա քէչս պիտի հագնիմ կլոխս ալ թիւլ մը պիտի առնեմ, չըլլա՞ր ես արսր մազերս տապուունեմ նէ տուն սա մանկալը վար տար :

—Ֆիլոմէնին ըսէ քի սէլէն չըտիէ :

—Ֆիլոմէն . . . վար եկու քա աղջիկ . . . :

—Ի՞նչ կը պօռաս քա', տահա բուռասս պիլէ չեմ քսեր . . . :

—Ձիֆտին քէօքը քսէ, սիւսդ ալ պակաս չէ : Եկու սա քօլճայն պուտ մը ճուր տիր, ծառքս գործ ունիմ . . . :

—Տուտու գիմացի ֆուլիկ հանըմը բէնճիրէն է՝ ըսաւ քի մկտեղ երթանք . . . :

—Թող անոնք երկնան մեք ալ կուգանք կոր :

—Հայտէ՛ ֆիլոմէն օյինճախի մեկար դէզ ըրէ :

—Սառնախսի, չի ձգեցին քի կլոխս շտիէի քա :

—Սա քովի կակալին կանչեցէք տէ սա սէլէն տանիս Թնճի նայէ ֆիլոմէն, հոն լէյէր միւսիւ երուանդը ըսաստ կասնէ, զէվէկլէնմիլ չըլլաս, երեսը պիլէ մի նա՛յիր. քիչ մը ծանրը կեցիր . . . :

—Ը՛հ . . . սա զիւսպէին ո՞վ խելք կը դնէ քի, հոգի մըներ քա մարիկ ես ինքզինքս կիտեմ :

—Մեզի չըթի՞ քի կանուխ կանք տէյի, հիմա տեղ կըտէք տէ չընթակեցէք :

—Սա քէօչէն դէչ չէ տուտու, նայէ՛ ինչ աղուոր է : —Է՛հ հօտէ նայինք խալին փուցէք տէ նտոնք . . . :

Վայ մարիկ հէլլաք եղայ նէ, պուտ մը ճուր տուր քա աղջիկ, իշտէ տասնի տեղ կը սիրեմ, պէտքը չէ քի հարդ հետ կար . . . :

—Աման տուտու շիյտե՞ս թապիյէթը. խըս մըն է կը հանէ, մայիանիս ալ հաւամ կ'ըլլար :

—Հօրդ միսը մուտեր քա աղջիկ, անշնորհք . . . :

Քա տուտու էյվալլան սիրաիդ, սա ամէն գիշեր ճեճը կ'ուտեպ տէ կէնէ տէր կ'ելլաս :

—Հայտէ հայտէ շատ լեղուիդ մի՛ տար, պերանդ մենճ կ'ըլլայ. սա քօլճան պեր ուտենք, իլիմոն առի՞ք :

—Քա վո՛ւյ տեսար մի ես եղածը. բիւթիւն բիւթիւնէ մոռցայ . . . :

—Եա՛ սիւսերնէդ վախիթ չի կայ քի . . . : Կնա սա կէնճէն կէս խաբախ ուզէ տէ եկու :

—Մայրիկ, մայրիկ նայէ ո՞վ կ'անցնի կոր . . . :

—Առջիդ նայէ հիմա աշիդ կը փորեմ հա՛, դէվգէկ :

—Քա տմա նայէ ի՞նչ կուտօտու տէլի խանը է, սըվիկայ փարայ չուգերնէ . . . : հէ՛ մայրիկ . . . :

—Քա սուս քա կիմանայ խելքի՞դ եկաւ . . . :

—Տուտու ձէպէն մանալ մը ձգեց ելլամ տամ :

—Տեղդ նստէ վըռակած ի՞նչուդ պէտք, դուք սանի շարուցէք նայիմ :

—Ը՛հ, ը՛հ, ը՛հ . . . մասներս սիրեմ կտորճիկ մը նստնէն քիչ է փախեր . . . չէնէ տրամ քօլճան պէն իմ տէյէնը չի կրնար տըներս ֆիլոմէն թապախին մէջը քանի մը հատ տիր տէ սա կէնճին տար չելլայ երկու հոգով ըլլայ, հասերը բէկ քէպին ելաւ : Անուշներ ըլլայ Վ. Փ. :

ԱՅՎԱԶ ԳԱՍԱՊ. ՀԻՓ ՊԻՐ ՀԻՍԱՊ

Համբիկ, նոր լաթերդ տա ի՞նչ աղուոր վայլեց վրայիդ, ըսաւ Տիկին Մերինոս, Զատիկ առաւօտ իր աղուն, որ հագուած սգուած՝ տանը մէջ վեր վար կը պտակը, մերթ ընդ մերթ հայելիին առջեւ կանգ առած պեխերը գոռոզաբար ոլորելով :

—Իրաւ ըսէ՛ մայրիկ, աղէկ վայլե՞ց :

—Հասա՞. նոր փեսայ դարձար :

—Հա՛հ, նոր փեսայ ըսիր տէ, մայրիկ, արթըլա միտքս պրածս սա տարի պիտի ընեմ, պիտի կարգուիմ :

—Համբիկ, տունին այլե՞ք իրեքը լմնցուց չորսը մտաւ :

—Ես կարգուելէս ետքը տունի քիրայէ պիտի ապատիմ, չիւնքի տուն ալ պիտի ունենամ խանութ ալ :

—Վէստիլամ. չըսե՞ս դուն ալ՝ ամէնուն պէս շատ փարալը աղջիկ մը կ'ուզես կոր առնել. ամա՛ տուող ըլլայ նէ՛ հիչ մի՛ կենար :

—Չէ՛, չէ՛, ես թրախօմայով չսիտի կարգուիմ :

—Աճապա չըմէնորոգէմին բիանքօտէ՞ն ումէտ կ'ընես կոր :

—Բիանքօի պիլէթ առած չեմ քի՛ ումէտ ընեմ :

—Վախնամ գետնէն փարա գտար :

—Գետինը փարա ձգողը ո՞վ է քի ես ալ գտնամ:

—էյ անանկ է նէ՛ ինտո՞ր խանութի, տունի տէր պիտի ըլլաս:

—Մտիկ ըրէ որ ըսեմ ես անանկ աղջիկ մը կ'ուզեմ առնել որ, հոգ չէ՛, թող աղւոր չըլլայ. կ'ուզէ նէ տարիքոտ ըլլայ. կ'օգտէ որ հայրը մայրը ունենոր ըլլան. տուն տեղ ունենան. ու ամենէն աւելին՝ «աման, ձայններնիս մարդ չիմանայ» ըսող, սուսիկ տեսակէն ըլլան:

—էյ ատանկ մէկը դուն կը ճաշննա՞ս կոր:

—Հա՛, դուն ալ պէլքի կը ճանչնաս, այս ինչ փոզոցը բնակող այն ինչին աղջկանը համար ինծի խօսեցան:

—Աղջիկը տեսա՞ծ ես:

—Պէտք չունիմ տեսնալու. իմ հասկնալիքս հօրը վիճակն էր, աղէկ մը հասկցայ:

—Ես աղջիկը օր մը էքմէքճիէն հաց առած ատենը դուռը տեսայ, ըսէնկը պուզտայի կը չալէր:

—Ձարար չունի, կնիկներուն պշտ քուսիլ սիւեղէն ի վեր պուզտայն անթիքս եղաւ:

—Պոյն ալ քիչ մը կարծ է:

—Հոգ չէ՛, Քիստան մը շինելու ելլանք նէ՛ խուժաշը շատ շերթար:

—Ը սին քի աչքին մէկը սանկ քիչ մը ծուռ կը նայի:

—Ես ալ անոր շիտակ նայելու չեմ ա՛:

—Խնդալու ատենը ակոսները դուրս կ'իյնան եղեր:

—Մենք ալ անիկա այնչափ խնդացնելու չենք քի ակոսները դուրս իյնան:

—Քովի սուններին նստող՝ նէմզուր հանըմը ըսաւ քի աչքերն ալ հեռուն չեն տեսնար:

—Հեռուն տեսնողն ալ իմ գործիս չի գար:

—Ալլահալէմ լեզուն ալ քիչ մը ծանր է եղեր:

—Աղէկ ա՛, սա ա՛ն, նա ա՛ն ըսելները չի հասկնալու կը զարնեմ:

—Մօ ետվրում, հատէ ըսենք քի ատոնց խաթլանմիչ ըլլալուդ համար կնկանդ լեզուն քիչ մը կարծ ըլլայ քովդ, իմ ըսելիքս ատ չէ. պիտի կրնա՞ս կնիկդ պահել, Ձատկուան համար օտքիս բապուճ մը օլտուն ա՛ն ըսի նէ՛ փարաս հիսապը է ըսելով, չափր:

—Մայրի՛կ, ես տուն-փեսայ պիտի երթամ ու ծախք մը շպիտի ընեմ. հասկցա՞ր. ասոր համար հայրը ունենոր ըլլայ ըսի:

—Ատ տուն-փեսայ ել թալով մասրաֆ չընելը վախիթ մըն է եղեր ետվրում, հիմա անանկ՝ բան չի կայ. Բիթիթիտենց տղան աչքերնուս աւջին է. կարգուելէն երեք ամիս ետքը կազանդ սիմիթիի պէս կնիկը խօլթուխը տուին՝ «հրամմէ նայինք» ըսին:

—Իրա՞ն կ'ըսես կոր:

—Նապա՞. դավալը մանչը նաֆիլէ տեղը կարգուած եղաւ ու մահալլէին մէջը աղքատ մըն ալ էւելցաւ:

—Ես իսէ կ'ըսէի քի թրախօմասըդ տուն-փեսայ երթամ նէ՛ ըռահաթ կ'ընեմ:

—Սախըն հա՛, ըռահաթ ընել կ'ուզես նէ՛ դուն վաստկելու դուն խարճելու ես, չէ նէ՛ թրախօմայով կարգուելուն պէս՝ թրախօմասըդ տուն-փեսայ երթալուն մէջ ալ հիմա ըռահաթու թիւն չի կայ. «այվաղ դասապ՝ հէփ պիր հիսապ»:

ԲԻԿԱՍԼԻՈՆ

ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՄԸ

ՄԱԳՐԻԳԻԻԿԻ ԿԱՌԱՌՈՒՄԻՆ ՄԷՋ

ԼՕ)Ս.— (Բարկութեան ծիծաղով մը) տեսար ի՞նչ խաթ կերեր են Ծաղիկին մէջ, (այս ըսելով գրպանէն Ծաղիկ հանեց եւ ներկայացուց դիմացը նստող խոշոր փորիկ Լուսեսնին):

ԼՈՒՍ.— (Օրորը ամբողջապէս կարգալէ վերջը) կարեւորութիւն մի՛ տար, եղբայր, ասոնք ամբողջ տղայական բաներ են: (Աչքը թերթին ուրիշ կողմերը պտուտցնելէ ետքը սխառ հեռագիրը կարդայ. սպրիլ 23 Մագրի-գիւղ.— Եկեղեցական կալուածներու գանձուած վարձքը վերստին գանձուելու վրայ է խոշոր փորիկ Լուսեսնին՝ Յետոյ բարձրաձայն կարգալով):

—Այո՛ Լուսեսն եւ ն . . . ան երկու համանման բառեր են, խոշոր փո՞ր . . . այս ինձ համար է, բայց . . . ուսի՛ց կը յուսացուի . . .

ԼՕ)Ս.— Եղբայր իցիւ թէ անանկ ըլլայ ի՞նչ կարեւորութիւն ունի. թերթի մէջ գրուածները:

ԼՈՒՍ.— Կ'իմանա՞ս, ինձ մտիկ ըրէ՛, ես ազգու յօդուած մը պիտի գրեմ տեղա՛յան թերթի մը մէջ եւ . . .

ԼՕ)Ս.— Խօսեմու թիւն չէ՛ . . .

ԼՈՒՍ.— Ա՛յս ինչ ըսել է . . .

ԼՕ)Ս.— Քիկերարնէ կերար պէ՛, ըսրականալու ինչ տեղը կայ չօք չէ՛ . . . (խօսակցութիւնը երկար պիտի տեւէր, բայց կառախումբը Գում-Գաբու հասնելով, երկու բարեկամք զատուեցան, մին ճամբան շարունակելով եւ միւսը բարի յաջողութիւն մաղթելով):

ՈՒՆԿԸՆԵՐԻ

ԿԱՏԱԿԷ ԾՆԱԾ ԿԱՏԱԿ


Բէ-բա՛ն լրագրոյ համակրելի անօրէնր՝ ինչպէս որ Ձատկի առթիւ զանազան անձերու նուէրներ զըկեց, այս անգամ ալ իր սովորական առատածեռութեամբ բարեհաճեցաւ Հնորհել Կէտիկ-Փաշայի նորապսակ Տէր Մարտիրոս քահանայի՝ քսան ոսկի ժամուց եւ ոսկեգօծ արծաթեայ ձեռաց խաչ մը, որուն հարազատութիւնը կ'ապացուցանէ խաչին կոթին վրայի սաճան:

Տէր հայրին զրկած նշխարները վրայ երթալուն, «յիշատակն արգարոց օրհնութեամբ եղլցի»:

\* \* \*

Կէտիկ-Փաշայի ուսուցիչ, քեզի շնորհուած Դպրոցավարութիւնը Ս. Գ. էֆէնտիէն ինչո՞ւ չես երթար առնելու. եթէ երթալու ըլլաս զրպանդ չէբէե՛ մը դնելու չմոռնաս. զինը այնպէս է եղեր:

ՍԱՐԳԻՍ ՓԱՓԱՋԵԱՆ (ԴԵՐՅԱՆ)



“ԾԱՂԻԿ”Ի ՀԵՌԱԳԻՐՆԵՐԸ

ՊՐՈՒՍՍ, 2 ապրիլ.—Սխալ հասցէ ցուցուած է էջ-  
Հալուհէ տնօրէնին համար ուստի եթէ գտնուի այդ տը-  
նօրէնը, պէտք է դիմէ Տէր Սարգսէնց բեօի՞Ց հան աղային:


ՊԱՏՐԻԱՐԻՔԱՐԱՆ, 24 ապրիլ.—Որոշումը վերջնական  
է. պաշտօնեաները ժամը 3ին դիւան պիտի մտնեն եւ  
10ին պիտի արձակուին: ԽՈՇՈՐ զանգակ մը ասպարուե-  
ցաւ առաստուռն հաւաքման եւ իրիկուան տղատի ժամե-  
րը հնչեցնելու համար:

ՍԿԻՒՏԱՐ, 26 ապրիլ.—Պ. Խոջ վարժարանին մէջ  
Քաներ մը դարձեր է, մէկ քանի ծնողք որոշեր են իրենց  
տղաքը վարժարանէն հանել:

ԳՈՒՄ-ԳԱՔՈՒԻ ԳՈՒՐՍ, 26 ապրիլ.—Թաղական մը  
յանձնարարեց վարժարանին 150 բարենիշ տալ դասը  
գիացող աշակերտի մը՝ մանրամասնութիւնք նամակով:

ՌՈՒՄԵԼԻ ՀԻՍԱՐ, 22 ապրիլ.—Թաղ Խորհուրդը  
բաժնասանքի առարկայ եղած է, անոր համար որ իր ան-  
դամներուն մէջ չէ գտնուեր մէկը, որ Զատիկի առաւօ-  
տուն ճաշի համար իր տունը հրաւիրէր պատագարիչ Հայր  
Սուրբը, որ եկեղեցական արարողութիւններէն յետոյ  
փորը կշտացնելու համար սախաւեր է չուկայ իջնել եւ  
ուտելիք փնտուել: Կըսուի թէ խանութները Զատիկի առ-  
թիւ փակուած ըլլալուն, Հայր Սուրբը անօթի մնացեր է:

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն



Կրօնական ժողովը գումարուեցաւ երեք-  
շաբթի օր Ազգ. Պատրիարքարանի մէջ, նախագա-  
հութեամբ Ս. Պատրիարք Հօր:

Պէօյիւքտէրէի ժամկոչը քահանայական ընտ-  
րելի ներկայացուած էր. քննել որոշեց:

Պիթլիսի նորընտիր Կրօնական ժողովի հաս-  
տատութիւնը խնդրուած էր վաւերացուց:

Պօթուշանի Տ. Աթանաս քահանային համար  
ներում խնդրուած էր. մերժեց:

1900 տարուոյ օրացոյցի քննութիւնը խնդրե-  
ուած էր, Բէհլիվանեան Տ. Խորէն Ա. քահանայի  
յանձնեց:

Ուրֆայի Մխիթարեան Տ. Խորէն Սրբազան  
Պոլիս դալ խնդրած էր. նկատելով որ այն կող-  
մերը քահանայ ձեռնադրելու համար եպիսկոպոսի  
մը պէտքը կայ. մերժեց: Նոյնպէս մէկ քանի ե-  
ղեցականներու մասին կարգ մը տնօրինութիւն-  
ներ ըրաւ:

—Պրուսայի եւ Ռուսոթոյի առաջնորդները  
անցեալ երկուշաբթի օր ճամբայ ելան Էջմիածին  
երթալու համար: Յառաջիկայ շաբթու մէջ ալ կե-  
տարիոյ եւ Պիլէծիկի առաջնորդները ճամբայ պիտի  
ելան նոյն նպատակաւ:

Այս վարդապետները Էջմիածին կերթան ե-  
պիսկոպոսանալու համար:

—Ս. Պատրիարք Հայրը ընկերակցութեամբ  
Ա. Գործակատար Տ. Ներսէսեան Տիգրան էֆէնտիի  
հինգշաբթի օր Բ. Դուռը երթալով, սեսակցու-  
թիւններ ունեցաւ Բարձր. Մեծ-Եղարդոս եւ ներ-  
քին գործոց նախարար փաշաներուն հետ:

—Ս. Պատրիարք Հայրը երէկ իր հետը ունե-  
նալով Ա. Գործակատար Տ. Ներսէսեան Տիգրան է-  
ֆէնտին կայս. պալատ գնաց արարական տարե-  
գլխոյ շնորհաւորութեան համար:

Յ Ո Ւ Ղ Ա Ր Կ Ա Ի Ո Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

ԳԵՐԵՐԸ. Տ. ԱՋԱՐԵԱՆ ՊԱՏՐԻԱՐԻՔԻՆ

Անցեալ կիրակի առաւօտ մեծ հանդիսաւորու-  
թեամբ կատարուեցաւ Տ. Ազարեան Պատրիարքի  
յուզարկաւորութիւնը:

Ս. Աստուածածին եկեղեցոյն մէջ պատարագեց  
պատրիարքական Տեղապահ Տ. Աւետիս Արքեպիս-  
կոպոս Արքիարեան, որուն ներկայ գտնուեցան Իզ-  
միրի, Պրուսայի, Մշոյ հայ-հռոմէականաց առաջ-  
նորդները, բաղմաթիւ վարդապետներ, Վենետիոյ  
եւ Վիէննայի Մխիթարեան միաբանութեանց ներ-  
կայացուցիչները, ինչպէս նաև Յունաց պատր. փո-  
խանսրդը, պուլկարաց էքզարքին Փոխանսրդը, Բո-  
ղոքական հայոց ազգապետը, Հրէից բարձնապետի  
կողմէ ներկայացուցիչներ, Յոյն-Կաթոլիկ, Ասորի եւ  
ուրիշ օտար եկեղեցականներ եւ լատին միաբանու-  
թեանց ներկայացուցիչներ: Պատարագի աւարտու-  
մէն յետոյ Տ. Ներսէս եպիսկ. Ճնտոյեան ամպիոնը  
ելլալով, գրաւոր դամբանական մը խօսեցաւ, որով  
թուեց հանգուցեալ Պատրիարքին բարեմասնու-  
թիւնները իբր լեզուագէտ, վարչագէտ եւ Աստ-  
ուածարան:

Յետոյ, թախորը կազմուեցաւ հետեւեալ կեր-  
պով. առջեւէն կերթային թաղապետական պաշ-  
տօնատարներ եւ ոստիկաններ, յետոյ Անարատ  
Յղութեան մայրապետանոցի աշակերտուհիները,  
Բանկայթիի եւ Գատըգիւղի Մխիթարեան վարժա-  
րաններու աշակերտները: Ասոնցմէ ետքը կուգար  
գահաւորածեւ դազազը զոր տասը վարդապետ-  
ներ կը կրէին եւ որուն առջեւէն բարձի մը վրայ  
կը տարուէին Տ. Ազարեան Պատրիարքին պատ-  
ուանչանները: Դագաղին ծոպերը բռնած էին Պատ-  
րիարքարանի վարչական ժողովին եկեղեցական եւ  
աշխարհական անդամները: Թախորին կը նախա-  
գահէր Պատրիարքական Տեղապահ Արքեպիսկո-  
պոսը: Թագման կարգը կատարուեցաւ Ս. Յովհան  
Ոսկեբերան եկեղեցիին մէջ, ուր արդէն ներկայ կը  
գտնուէին, պապական նուիրակ Տ. Պօնէթի, պե-  
տական ներկայացուցիչներ ու դեսպանական մար-  
մինը: Արարողութիւններու աւարտումէն վերջը  
հանգուցեալ Պատրիարքին մարմինը քառածի մե-  
ռելակառ. քով մը փոխադրուեցաւ վերստին Ս. Աս-  
տուածածի եկեղեցին, ուր ամփոփուեցաւ յա-  
տուկ դամբարանին մը մէջ:

# ԹԱՇՃԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Բերա Մեծ Փողոց թիւ 308 Բոսֆորիայի դիմաց

Պատիւ ունին ծանուցանել իրենց բազմաթիւ յաճախորդաց թէ իրենց վաճառատունը վերստին բացուած է, միեւնոյն աեղը, ուր կը ծախուին ըստ առաջնոյն կանանց չըջողեասի համար ամեն տեսակ պիտոյք, Տոպլե-բ, կոճակ, սաբիլեթ, ժապուէն, ժանեակ, եւայլն եւայլն. ու կանանց արդուզարդի վերաբերեալ իրեղէններ, Բարիդի առաջնակարգ գործարաններէ պատրաստուած: Այս վաճառատուն իր 25 տարուան յարատեւութեամբ արդէն արդոյ յաճախորդաց վստահութիւնը գրաւած ըլլալով աւելորդ կը համարուի կրկին յանձնարարել:

## Է Ք Ի Թ Ա Պ Լ

[ ՄԻԱՅՅԱԼ ՆԱՀԱՆԳԱՅ ]

ԱՇԽԱՐՀԻՍ ԷՆ ՀԶՕՐ

Կենաց Ապահովագրական Ընկ.

ԵՐՍԵՒՍԻՈՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱԳՂՈՒԻՆ Է

1 Միլիառ 227 միլիոն Երանկ

ՆԵՐԿԱՅՍՅՈՒՑԻՉ Կ. ՊՕԼՍՈՅ

ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

## ԳՐԱՏՈՒՆ Զ. ԹՈՐՈՍԵԱՆ

Չազմագերլար, Վալիսէ Խան

Բառգիրք Անգլ.-Հայ. Վ. Յ. Յակոբեան, դին քառ-դանէ 54, ընտիր լաթիկով 60, ընտիր թղթով 108 : Գաւառական կարօտ դպրոցաց ղեղձ 30% :

Բառգիրք Հայ-Գաղղ. Ն. Տէֆէրթաչեան, գրքին ետեւը յատուկ անուանգրքով քան ջրագանէ 15, լաթակազմ 17 1/2 : Կարօտ դպրոցաց ղեղձ :

Պէտք ունեցողներն ուղարկէ զրատու զիմել պարտին :

### ՎԱՐՉՈՒՆ ԵՂԲԱՐՔ

Բաց ի հայ եւ հայաստանի բազմաթիւ վէպերէ, գրատան մէջ կը գտնուին Չօլայի, եւ այլ բազմաթիւ երեսելի ներկայից գրքեր, հանդէսներ, ամէն տեսակ դատագրքեր, հարգարժանի պատկերազարդ գրքեր: Ուսուցիչք, ուսուցչուհիք, գրասէրք կը հրաւիրուին այցել եւ օգտուիլ առիթն:

Թէ վաճառելի եւ թէ վարձու գրոց պայմանք մատչելի են ամէն քսակի:

Գրատունը բաց է ամէն օր, եւ պատրաստ ամէն եսակ յանձնարարութիւն կատարելու, եթէ փոխարժեքը անխիկ է :

[ Հաստատու յամին 1852 ]

ՏՐ. Ս. ԽԱԶՍՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ

ԱՄԵՐԻԿԵԱՆ-ՍՏԱՄԲՈՒՅԺ

Թ/Ա 396, Մեծ - Փողոց Բերա

(Կանիի Գարեջրատան վրայի յարկը - Յիշդ Զրպուգ-Յեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամենա-աստիկ ցաւած ակոսներն մէկ անգամէն կը լեցուին, ցաւով դիմեալ եւ բուժուած վերադառնալու պայմանաւ :

Նորահար եղանակաւ, նաւթ, ճաշակաւոր եւ դիմացիուն արհեստական ակոսներ կը պատրաստեն, յար եւ նման բնականի, դէմքի մեւաւորութիւն ըստ տարիքի, ծամողութիւն, եւ ազատ արտասանութիւն երաշխաւորեալ:

Բերնի հիւանդութիւնք կատարելապէս կը բուժուին, ինչպէս նաեւ թմրեցուցիչ դեղերու, եւ ամենակատարելագործեալ արքաններու միջոցաւ առանց ցաւի ատամնահանութիւն :

Յ. Գ. Չմեաները կիրակի օրերն ալ, (մինչեւ կէս օր), ինչպէս նաեւ ամէն օր, (մինչեւ կէս զիշեր) հիւանդ կ'ընդունին Բերայի գործատեղին :

### Ա Ձ Դ



Այս անգամ կը վաճառուին մ. ծ ու փոքր քանակութեամբ Ազգ. Հիւանդանոցի սեպհականմարտա դերձաններն հընարիչ Մեարտոյովչի գրասենեակին օր ի կ. Պոլիս Գամանաս խան թիւ 1:

Այս առթիւ կը խնդրուի Արդոյ Հասարակութեան օր փութան փորձել այս դերձաններն: Փորձառու եւ մասնագէտ անձինք հաստատած են առաւելութիւնը հրապարակի վրայ գտնուած առաջնակարգ դերձաններէն:

Փորձեցէք եւ անմիջապէս պիտի տեսնէք առաւելութիւնը:

Եւ միանգամայն օգնած պիտի ըլլաք Ս. Փրկչի Ազգ. Հիւանդանոցի հարկւրաւոր խեղճ եւ անկար պատրաստարկոց:

### Բաժանորդագրութիւն [Կանխիկ]

Պոլիս եւ Գաւառներ Տրին. 50, Վեցմս 25, Եոճս 15 դ. Օտար երկիրներ » 12, » 6, » 3 ֆր Դրամի տեղ բոսթայի բուլ ալ կ'ընդունուի Գաւառներէն: Թղթատարի ծախքը մեր վրայ է:

ԾԱՂԻԿԻ Խմբագրութեան եւ Վարչութեան վերաբերեալ ամէն գրութիւնք պէտք է ուղղուին Առ

ՄԱՐՏԻՐՈՍ ՏԷՕՐՄԷՃԵԱՆ

ՏՆՕՐԷՆ ԾԱՂԻԿ ԽՄԱԹԱԹԵՐԹԻ

Ղալաթիա, Նորատունկեան Խան

Արտօնատէր Ա. ՍԱԲԱՅԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. ՊԻՊԻՐԵԱՆ

Զիւմպիլի Խան միջնայարկ Թիւ 18